

18198

14471

891.99

G - 36

2003

68

18198

ՀԱՅՈՒՆ ՆԱՐԱԿԱՐ

ՔԵԶԻ

1904 - 1920  
ԲՈՒՑԸՆ



15673

891.99  
G-16

ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ

ՔԵԶԻ

1914-1920  
ԲՕՍԼԻ

19198

Ref. Stacks  
Cudwells

Shahan Natalie

# To Thee

1914 - 1920

Boston

92458-42



272-1002

፩፭፻፪

## ՆԱԽԵՐԳԱՆՔ

Քեզի, ո՞վ կին, քեզի, Պէլլա՛ս,  
(Անունըդ կայ բայց դուն չկաս)  
Քեզի — բաց գիրք, խորհուրդ անոյծ,  
Էգ վաճառւած, կին անմատոյց—  
Որի սեմին հպարտ գանկս ալ  
Զախշախւեցաւ փոքրկավար...

Քեզի նըւէր, քեզի, ո՞վ կին,  
Որ անսկիզբ ես ու անվախնան.  
Ու երազնէրս խորհուրդիդ դէմ  
Պուտ-պուտ արիւն քրտընեցան...

Քեզի, ո՞վ կին, որ, դաւադիր  
Ընկերներ երբ զիս խաչեցին,  
Արցունեներովդ վէրքս լըւացիր,  
Համբուրեցիր ժոյրի մը պէս...  
Որ դուն, դարձեալ, ո՞վ էգ, ո՞վ կին,  
Սեւ գիւեր մը զիս խաչէիր,  
Ու խաչիս դէմ քրքշայիր  
Բողի մը պէս...

υ υ υ υ

I

Հի՞ն հի՞ն սէրերուս լքւած քնարին  
Լարերն իիւսելէն ինձ եկար, ո'վ կին,  
Շունչէդ շունչ տըւիր, հոգիէդ՝ հոգի,  
Երգենին այս զիւեր շրբունին շրբունին...

Որքան բարի ես դուն, ո'րքան քնիոյε,  
Տուր որ խմեմ ես սէրըդ դառնանուշ.  
Ու երգենին այրող երգերն տրտմերեր,  
Ես աներգ, անսէր շատ եմ տառապեր...

Սէրն իմ կրօնըս, աղօթքըս երգն էր.  
Զեմ ուզեր մեռնիլ ես աներգ, անսէր.  
Մուրատըդ առիր, ինձ մուրատըս տուր,  
Մուրատըս — խմել քոյն սէրդ ցմրուր...

II

Կեանքս երգ մը ըրէ. երգ մը կարապի,  
Երգէ՛, հոգելարքս անվերջ երկարի.  
Երկնային Աստւած չունիմ ես, ո'վ կին,  
Իմ Աստւածուինս եղեք երկրային...

Կարօտըդ վարդի, տատասկի ճամբայ,  
Հոն սէրըդ ցաներ է համբոյր ու քոյն.  
Ամէն մէկ փուշի կաքիլ մը արիւն,  
Ո'վ կին, ֆեզ կուզամ ես սիրտի վըրայ...

Սիրտէն զաքնըւած վիրաւորի պէս  
Ծարաւ՝ շուրքերըս ֆեզ կը փնտռեն հուր,  
Կարօտըդ ովկէան մը զոլ աղի ջուր,  
Վերջին կաքիլը կ'ուզեմ խմել ես...

Ամէն մէկ փուշի կաքիլ մը արիւն,  
Փեզ կուզամ այրող կարօտէդ գինով.  
Եկո՞ւր ինձ, ո'վ կին, հովի քեւերով,  
Ես ծարաւ. սէրի շատըրւանն ես դուն...

## III

Քրմանոյշներու նուռ ստիճներուն  
կութքէն կը դառնաս երգով օրօրուն.  
Բաժակ մը գինի տուր ինձ այս գիշեր,  
Սիրող ուխտաւոր ես շատ եմ յոգներ...

Դուն երազներուս մսեղէն բազին,  
Քեզ պատարագուր ես քուրմ մը, ո'վ կին.  
Սիրտիս արիւնէն բաժակըս լեցուն,  
Քեզի եմ եկեր եօր գիշեր անքուն...

Կուրծքըդ եղիւսեան հեշտանքի այգի,  
Ստիճներէդ հուր գինի կը կարի.  
Պարպէ բաժակըս, զայն լեցուր կրկին,  
Սէրիդ գինիով ինձ դարձուր, ո'վ կին...

## IV

Եկո՞ւր, շուրբիդ երգն չհասկցւած յոյզերու,  
Կեանքի, մահի ով կին պլառու հազներգու.  
Օրօրերգէդ սէրիդ երազը անմահ  
Ու մահերգէդ կը խմեմ ես նիրվանա...

Այսպէս, ո'վ կին, ամէն գիշեր ինձ եկուր,  
Սիրտիդ մէջ սէր, շուրբերուդ՝ երգ ու համբոյր,  
Սէրի վէրքին, արեստ սիրտին բալասան  
Սիրականի երգն ու համբոյրն են միայն...

Ես գիշեր մը անարշալոյս, դուն՝ երազ,  
Հսկէ՛, անո՞ւշ, այս գիշերին սիրանազ.  
Ու մերկուրիւնդ ըրէ ինձի անկողին,  
Որ քնանամ ու չարբննամ, ապւոր կին...



## V

Եկո՞ւր, ո՞վ կին, եկո՞ւր նորէն այս գիշեր,  
Յոյսիս յոգմած քիրեռները հաւաքած  
Սէրիդ միստիկ սափորին մէջ առեղծւած,  
Ուր, ո՞վ գիտէ, քանի՛ սէրեր ես քաղեր...

Սպասումի ճամբաներու երկայնքին՝  
Յոյսիս ներմակ քիրեռնիկները մոլար  
Տառասկներու վրայ քառած ոգեվար  
Քու քայլերուդ վերադարձը հսկեցին:

Ու դուն եկար երգով մը իին օրերու...  
Ու իմ արնոտ յոյսերուս, ա՛յս, չեմ գիտեր,  
Օրօրե՞րգ քէ մահերգ մըն է տրտմերեր,  
Ո՞վ կին, լացող այդ երգըդ եին օրերու...

## VI

Զոյգ մը ծաղիկ դուն ու ես,  
Բաղդը ծզօտն է բաժներ.  
Քու սէրէդ իմ կարօտէս,  
Ո՞վ կին, մեղու եմ դարձեր...

Բոյրիդ ճամբէն, կին-ծաղիկ,  
Ես՝ սիրալար լսենդ մեղու  
Քեզ եմ եկեր յոգնաբեկ,  
Բաժակէդ մեղը ծծելու...

Բաց քերքիկներդ, պատանիկ  
Մեղու սիրտըս սէրովդ լի,  
Գոգդ երանիկ երկինք է,  
Թաղւիմ, մահէս կեանիք ծնի...

## VII

Ահերգէս պսպղուն աստղերը լացին,  
Լացին կուրացան. ա'լ քեզ չեն տեսներ...  
Աշխարհն է քներ, քներ է լուսին,  
Արքուն նի, Պէլլա՛ս, դուն, ես ու գիշեր...

Դիցանյշներու երազ քեւերէն  
Առագաստիդ ձիւնն անկողինն՝ հիւսեր,  
Ես, ա'խ, նոր Քէրամ քեզի կը կանչեմ,  
— Եկո՞ւր, աղւորս, Եկո՞ւր այս գիշեր...

Անմուրազ փեսայ, անհարս անկողին  
Քեզի կըսպասեն, Եկուր նազելիս,  
«Ահ» էն պէմուրատ սիրողին, ո'վ կին,  
Աստւած է մեռեր, դուն ալ կը մեռնիս...

## VIII

Զայնիդ արցունիք, ձայնիդ համբոյր,  
Զայնիդ արիւն... հէլալ ըլլայ...  
Պէլլա՛ս, երգէ սիրասարսուն,  
Երգէ՛, հոգիս քող արիւն լայ...

Երգըդ միւռոն գեղեցիկին,  
Սրիւն ժուրբէդ կարիլ կարիլ  
Հոգիս մէջ քափէ, ո'վ կին,  
Ես շունչիդ տակ կ'ուզեմ հալի...

Դուն սիրամայր, ո'վ կին չֆնաղ,  
Երգէ ինծի հուր ու համբոյր,  
Ու ես ըլլամ ստինքէդ կալս  
Սէրիդ մանուկն, ապա... մեոցուր...

Երգի՛, աղւոր կին, երգէ այս գիշեր,  
Սիրտս սէրի ծով է, դուն երգի մրրիկ.  
Թաղւէ լանջֆիս խորն փրփուր ու ալիք,  
Երազ մը անուշ բեզ— զիս է զրկեր...  
  
Կեանիք երազ է, իմ չքնաղ Պէլլաս,  
Այս երազն, սակայն, կեանին իսկ է անմեռ.  
Այսպէս՝ դուն ու ես, երկու սիրտ՝ մէկ սէր,  
Երկու անկողին՝ սէրի մէկ երազ...

Սիրտըս խունիկ, Պէլլաս, կարօտըդ բուրվառ,  
Ա՛լ հերիք միսայ կին քնայքէդ վեր.  
Մուխը ձիւն դարձեր, գլխիս է մաղւեր,  
Ու դեռ կը սպասեմ, կըսպասեմ չես գար...

Կարօտիդ նամբան երբոր մեռնիմ ես,  
Բաց աչքերուս մէջ սպասումս պիտ' լայ.  
Ու դուն վիրաւոր սիրտէդ սիրատենչ,  
Սիրողի արցունեն սեւ աչքերուդ մէջ,  
Օր մը պիտի գաս նոյն նամբին վրայ,  
Նոյն վէրքով խոցւած՝ միսալ ինծի պէս...

Քեզ դեռ կըսպասեմ «ա՛խ»-ով, դուն չես գար,  
Ախըս «օխ» մը սուր, սեւ օր մը, Պէլլա՛ս,  
Սիրտըդ կը միսւի, ու դուն ալ կուլաս,  
Կուլաս, կը սպասես մահին... ան չի գար...

Ես երազատես, դուն երազ էիր,  
Ու ամէն գիշեր  
Խաւար աշխարհիս երգով հսկեցիր...  
Երազդ անուշ էր...  
  
Այս գիշեր, ո՞վ կին,  
Քան երազն անուշ մարմին ես հագեր...  
Երազ ու... մարմին...  
Թող ա'լ չդառնան երազի օրեր...

Դուն իին օրերուս սէրովը յդի,  
Իմ աղւոք Պէլլա՛ս, երգով տրտմերեր  
Սէրիս մանկութիւնն ծնար այս գիշեր,  
Ու մանուկ սէրըս ժեզի կը ժպտի...

Երգով ծնար զայն, աներգ կը մեռնի.  
Իմ անենուն սէրիս կախորրան իիւսէ  
Երգի թելերով, մարմին երազէ  
Ու ձախ ստիճեդ ան թող սնանի...

\* \* \*

Մանուկ սէրս անուշ մեծցեր է, Պէլլա՛,  
Երէկ կը ժպտէր. ան այսօր կուլայ...  
Երգէ ժանի երգդ սէրովս է յդի,  
Որ ամէն գիշեր մանուկ սէրս ծնի...

XIII

Ամէն մահ քանի ծնունդ մը ունի,  
Սէրըս քող, Պէլլա՛ս, արգասաւորի  
Յզութեանդ երգով... Ապրինֆ դուն ու ես...  
Կարն է մայրութիւնդ ալ մանկութեանս պէս...

Զայնը մարած, հեյ վախ, պիւլպիւլ մը այս գիշեր  
Մեռաւ, Պէլլա՛... պիւլպիւլի մահ տեսե՞ր ես դուն...  
Սիրած վարդին փուշը կուրծքին էր շուլըւեր,  
Կտուցին ծայրը պուտ մը սեւ արիւն՝ սառեր...

Քու սէրիդ վակ պատուհանին առջեւ, Պէլլա՛ս,  
Սիրոդ դարձեր է մեռնող պիւլպիւլ մը անմուրազ...  
Վա՛յ սիրողին, որ սիրողին դուռն է մեռեր,  
Վա՛յ սիրողին, սիրողին երգն ա՛լ չի լսեր:

XIV

Խարւած սէրի ծուխէն կուրնան  
Երբ այդ աչքերդ սեւ ու սիրուն,  
Ու կաքիլ մը արտասուժի  
Մխիթարանն աղերսես դուն,

Նոր սիրածիդ ձեռքէն , Պէլլա'ս ,  
Երբ պէմուրատ սիրողիդ պէս  
Սէրիդ դիակն սեղմած կուրծքիդ՝  
Սէրդ քաղելու փոս մը փնտուս :

Այն ատենը եկուր ինծի :  
Ու ես միայն այն ատենը ,  
Երբ աչքդ արցունիք ու լոյս չունի ,  
Քեզ կը տանիմ այն անկիւնը ,  
Ուր՝ կարօտիդ նամբան մեռած  
Սէրիս մանուկը քաղեցի ...

Այնտեղ փոս մը , աչքէ հեռու ,  
Թաղւած սէրիս հետ կողք կողքի ,  
Երէկ գիշեր , դժբաղդ Պէլլա'ս ,  
Սէրիդ համար ես փորեցի ...

Երբ մեռած սէրդ ա'լ գերեզման՝  
Ու աչքդ արցունիք ու լոյս չունի ,  
Այն օրն միայն եկուր ինծի ,  
Որովհետեւ այն առք անկիւնն ,  
Ուր մեր սէրը ես քաղեցի ,  
Պիտի երբէ՛ք չտեսնես դուն ...

Այս գիշեր ալ դուն ես, ո՞վ կին,  
Աչքերուդ մէջ սէրըդ ժիր-շիր,  
Այս սեւաւոր ճամբէն կ'անցնիս,  
Պէմուրատի երգը շուրբիդ...

Այդ ճամբայէն շատ պէմուրատ  
Սիրողներ են գացեր, մեռեր...  
Իմ սեւ սէրըս ողբերգելէն՝  
Ես ալ անցայ երէկ գիշեր...

Անցայ ու ժեզ ըսպասեցի:  
Սիրողներու ճամբան է աս,  
Ուրկէ դուն ալ երգ ու լացով  
Եկար, կ'անցնիս, անուշ Պէլլա՛ս...

Երգդ այսօրի՝ իմ երգս է հին...  
Սէրն, որ ժնիվոյ սիրտըդ խոցեց,  
Այն նոյն սէրն է, որ զիս լացուց.  
Այդ սեւ «ա՛հ»ն է սիրող սիրտին...

Է՛հ, սիրողներն, ո՞վ կին, շէնող՝  
Օր մը սիրող կ'ըլլան լացող.  
Անէծքն է այս սիրող սիրտին...  
Վա՛յ չար սիրող մը սիրողին...

## XVI

Շրքունիքիդ տակ հուր՝ սիրտս արիւնեցաւ  
Շրքունիքիս վըրայ.  
Ու սիրտիս արիւնն պուտ-պուտ ծծեցիր  
Շրքունիքս, Պէլլա'...

«Կին շրքունիքի դէմ— ըսիր— քող շրքունիքդ  
Կընիքըւած ըլլայ...»  
Ու համբոյրով մը վերջին՝ կնիքեցիր  
Շրքունիքներս, Պէլլա'...

Համբոյրդ անեղծ... Սիրտս քաղւած կ'ապրի...  
Ու ամէն գիշեր  
Ճամբադ կը սպասեմ... Շրքունիքս կնիքըւած  
Գերեզման է դեռ...

## XVII

Մարդերը չար են, շատ չար են, Պէլլաս,  
Սէրս կը լրտեսեն որսկան շունի պէս...  
Եկո'ւր, այս գիշեր փախինք հեռուներ,  
Հոն, ուր մարդի ոտքը դեռ չէ պղծեր...

Թաղեցի սիրտըս, որ գաղտնի մխայ,  
Շուրքիս սառեցաւ սէրիդ երգն, ո'վ կին,  
Որ սէրս չիմանան: Ա՛յս, մարդերն վատ են,  
Վատ, որսկան շուներ... Աչքերս մնացին  
Աչքերուդ ծովէն սէրբդ խմելու,  
Աչքերուդ ծովին մէջ սիրտս խեղդելու...

Բայց մարդերն չար են, շատ չար են, Պէլլա'ս,  
Լրտես աչքերէ, երէկ իրիկուն,  
Տեսա՛ր դուն ինչպէս քարքիչներուդ տակ  
Դողահար ինկաւ հայեացն մոլորուն...

XVIII

Մարդերը վատ են. սէրս հալածական...  
Փորեմ աչքերս ալ... սէրս գաղտնի մնայ...  
Բայց ի՞նչպէս խօսիմ ֆեզ իմ սէրս, Պէլլա...  
Ա՞յս, ի՞նչպէս ապրիմ...

Ամէն գիշեր մտապատկերդ՝ զիս, Պէլլա'ս,  
Աչքէ հեռու, մարդէ հեռու կը տանի...  
Ա՞յս, այդ նամբան իմ մազերըս ներմկցուց,  
Դեռ կը ժալեմ, ու դուն միշտ կը հեռանաս...

Երեկ գիշեր թաւուտին խորն, նամբիս վրայ,  
Զոյգ մը տեսայ. զոյգ մը անցաւ, շուրք շուրքի,  
Աչքէ հեռու երանուքիւն կ'ըմպէին,  
Զոյգ շուրքերուն մէջ ոքք կարօտըս տեսայ...

Տեսայ. լացի... լացի, ինչո՞ւ չեմ գիտեր,  
Որ դեռ կարօտս քու շրբո՞ւնքը չէ գտեր,  
Թէ, ա՞յս, տեսայ անոնց կոնակն օձ մը սեւ  
Որ ծըւարած մուրին մէջ՝ թոյն կը թքնէր...

Տեսայ, լացի... վերջապէս կեանքը ի՞նչ է...  
Պէլլա՛ս, քայլերս գիշեր մը քող ֆեզ հասնին,  
Ու դուն ու ես պահի մը մէջ կեանքն ապրինք,  
Թող մեր բարձին տակ զոյգ մը սեւ օձ նիրհէ...

— Ո՞ր սիրու է սիրեր, կարօտ չէ քաշեր.  
Կարօտ չէ քաշեր, աւերակ դարձեր...—  
Սմէն սիրող սիրու կարօտ է քաշեր...  
Բայց իմ կարօտը կարօտ չէ՛, Պէլլա՛ս,  
Հո՛ւր, որի բոցէն միջոցն է հալեր,  
Ի՞նչպէս չհալէր սիրտը անմուրազ...

«Շատ կարօտցող սիրտն քաղցր կը համբուրէ».  
Վերջին համբոյրիդ հետ ինծի ըսկիր...  
— Շատ կարօտցող սիրտն, ա՛խ, շուտ կը մեռնի.  
Կը մեռնի, Պէլլա՛ս, ու ա՛լ չի ծնիք...  
Թող սիրտը մեռնէր կարօտիդ նամբին.  
Եթէ մէկ օրի կեանք մ'ըլլար անդին...

Սիրս սէրովդ մրբկուն  
Օրէնքի ու կրօնքի  
Տաճարն տարի գոհելու.  
Բայց ինձ ըսին աթիւններն  
Սէրով մեռնող սիրտերու.  
— Սիրտդ որ սէրով է այրեր,  
Ալ ի՞նչ կըրակ կը փնտուես...

Ու ես սիրտը, աղւոր կին,  
Անգամ մըն ալ այս գիշեր,  
Օրէնքներու օրէնքին—  
Սէրիդ—մաաղ եմ քերեր...

\* \* \*

Վա՛յ այն մարդին սիրտ ունի,  
Սիրտ ունի, ա՛յս, սէր չունի,  
Սէր ունի, սիրակից ընկեր չունի...

Գացիր, ո'վ կին, գացիր, չես գար.  
Գիշեր է խոր, ես քուն չունիմ.  
Ցուրտ գերեզման է անկողինն.  
Կարօտդ՝ կուրծքիս տապանաքար...

Սիրտը առիր, ես քուն չունիմ,  
Քունըս առիր, երազ չունիմ.  
Ըսէ՛, Պէլլա՛ս, անսիրտ, անքուն  
Ու աներազ ի՞նչպէս ապիմ...

## XXII

Հիւանդ էիր : Ո՞վ կին, այցի եկալ ֆեզ :  
Տժգոյն էիր պատանեքի պէս, ու տրտում  
Կարծես հողը կը նայէիր դողդոջուն...  
«Այն չեմ— ըսիր— ինչ որ երէկ էի ես...»

Համբուրեցի շուրբդ, որ արիւնս էր ծծեր,  
Ու համբոյրիս տակ դառնօրէն լացիր դուն...  
Համբոյրը զիղն ունէր անցնող օրերուն,  
Ու արցունելը երէկի մեղքդ կը քաւէր...

\* \* \*

Սէրիդ նամբան մինչ ես հիւանդ՝ ամէն օր,  
Դուն կարծեցիր թէ միշտ կեանեռու կը մնաս...  
Վաղը, երբ որ աչքերուդ մէջ կեանքն, Պէլլա՛ս,  
Նոր հրայրեռվ մը բորբոքի, յիւէ որ  
Հիւանդ օր մը համբուրեցիր ու լացիր...

## XXIII

Թարթիչներդ փուշ, աչքերդ նուշ,  
Հայեացքները — կաք ու թոյն—  
Թարթիչներէդ են կախւեր  
Զոհերուդ վրայ դողդոջուն...

Հազար երնէկ այն սիրտին,  
Որ աչքէդ կաք է ըմպեր...  
Վայ այն սիրտին, որ աչքէդ  
Թոյն է խմեր ու մեռեր...

Աչքիդ կաքին կարօռով՝  
Մասող սիրտը մահերեր  
Կը զգայ միայն թոյնին գոյնն,  
Որ աւշարհն է սեւցուցեր...

Կուգայ օրը . սիրած ձեռքը  
Սիրող սիրտըդ կ'արիւնէ .  
Ու կը յիշես այն անկիւնը ,  
Ուր իմ սիրտըս քաղւած է  
Սիրւած ձեռքէդ բզբխւած ...

Ու երք , Պէլլա՛ս , արցունիներըդ  
Այդ անկիւնը կաքկրին ,  
Արցունինիդ տակ , քաղւած սիրտէս ,  
Զիւն ծաղիկներ պիտ' բուսնին ,  
Զիւն ծաղիկներ ամէն քերքէ  
Պուտ մը արիւն առկախւած ...

Ա՞ն , եքէ դուն գիտնայիր  
Թէ սիրտս այնքան է հալեր ,  
Մազի թելէ մը կախւեր ...  
Նազերուդ վերջ կուտայիր ...

Ո'կ կին , նազերդ ամուշ են .  
Ամուշ են ... բայց ա'լ երկար  
Նազերուդ չեմ դիմանար ,  
Շատ է հալեր սիրտս արդէն ...

Այնքան չար ես , կանացի ,  
Որ չես տեսներ քէ ինչպէս  
Խաղերուդ տակ իմ սիրտէս  
Պուտ-պուտ արիւն կը կաքի ...

XXVI

Այս, չաք Պէլլա՛ս, մազիդ քել,  
Որմէ իմ սիրտս է կախւեր,  
Այնքան հալեր է, մատեր,  
Կրնայ սեւ օր մը փրբիլ...

Կը փրբի, այս, կը փրբի,  
Սիրտըս կ'իյնայ, կը մեռնի,  
Ու ժպիտըդ՝ արցունիի,  
Քրիջդ սուզի կը փոխւի...

Աշուն մըն ալ եկաւ, ո'վ կին,  
Սիրտողները ետ են դարձեր.  
Դուն մնացիր մինակ... Մոռցա՞ր  
Թէ սիրողդ ֆեզ կըսպասէ դեռ...

Աշուն մըն ալ եկաւ, Պէլլաս,  
Աչքս նամբադ է մնացեր.  
Ու դուն չեկար այն նամբայէն,  
Ուր երազներըս եմ ցաներ...

Այս կեանքը մէկ աւուն ունի.  
Կուզայ աւուն, կուզայ ձմեռ...  
Քանի ամառն մեր մէջ կ'այրի,  
Եկո՞ւր, Պէլլա՛ս, կը սպասեմ դեռ...

XXVII

Ու թող ծնի այն Աստւածը,  
Որ գիրկիս մէջ դուն պիտ' ծնիս,  
Ու կը սպասէ ան դեռ, Պէլլաս,  
Բանաստեղծի իմ կրակիս...

Ինչո՞ւ այդպէս կը նայիս  
Աշքերուս մէջ տխրունի.  
Դուն չե՞ս գիտեր թէ հոգիս  
Հայեացֆիդ տակ կը փշրի...

Բայց չէ՛, Պէլլա՛ս, նայէ դուն  
Իմ սրտախօս աշքերուն...

Երբ կը թաղես հայեացֆդ, ա՛հ,  
Կոպերուդ տակ, չեմ գիտեր ես, թէ ինչո՞ւ  
Հոգիս հայեացֆըդ կըդայ,  
Հայեացֆիդ տակ փշրւելու...

## XXVIII

Կուրծքիդ վըրայ զարկած ծաղիկդ սրացփուն.

Լոյս ծիծերուդ անուտ լողը կը մատնէ.

Լող, որ սիրտիս կ'ալեկոծէ ծովն անհուն...

Բայց ծաղիկն տես ինչպէս դեղներ, կը դողայ.

Կուրծքիդ տաֆին, ո'վ կին, ես չը դիմացայ,

Խեղն ծաղիկ մը, ըսէ՛, ի՞նչպէս դիմանայ...

## XXIX

Աչքեդ— աղեղ կիւպիտի—  
Հայեացքը նետ դուրս քռաւ...  
Պուտ-պուտ արիւն իմ սիրտէս  
Կոկոն-կոկոն վարդացաւ...

Վարդ... Հայեացքէդ արիւնէս  
Հիւսւած օրբան մւտօրօր,  
Ուր իմ սէրը, ո'վ Պէլլա  
Նիրհէն զարթնած է այսօր,

Վարդի ջուրով կը լոգնայ,  
Վարդի թերթեր կը հագնի,  
Ու աչքերուդ սիրաստեղծ  
Անուշ անուշ կը ժպտի...

## XXX

Ծաղիկ շուրբերդ մեղածոր  
Ժպիտի մէջ կը լողան,  
Ու կը կանչեն, կը կանչեն  
Մեղու շուրբերըս մոլոր...

Ու եկայ մեղրդ ծծելու...  
Զկայ մեղու անծաղիկ.  
Զկայ ծաղիկ անմեղու...  
Դուն իմ ծաղիկս, ես մեղու...

\* \* \*

Ամէն ծաղիկ մեղք ունի...  
Քու մեղրդ ո'չ մէկ կին ունի...  
Ինձ պէս մեղու՝ դուն, Պէլլա',  
Շուրբիդ արիւնը վըկայ...

## XXXI

Մոլար հայեացքս, ո'վ կին,  
Խորքն աչքերուդ սեւ ծովին  
Ալքերուն գիրկն անքափանց,  
Չուկի պէս միշտ աչքերն բաց  
Յոզմած՝ մեռաւ անմուրազ՝  
Զը գտած սիրտըդ, Պէլլա'ս...

\* \* \*

«Աչքերը բաց կը մնան  
Կարօտն չառած մեռնողին...»  
Խորքն աչքերուդ սեւ ծովին  
Լուր հայեացքներ կը վլստան...  
Սէրէդ ո'րքան հոզիներ  
Աչքերը բաց են մեռեր...

## XXXIII

Մինակ եմ, ո'վ կին։ Այնպէս կը մսիմ  
իբրեւ քէ մահի գիրկն ըլլայի ես.  
Եւ յուշն, որ երէկ հորդէն քու ծոցին  
կը քրտնէի, իմ մենուքենէս  
Սեւ ձիւն կը մաղէ ոսկորներէս ներս...

Ինչո՞ւ հանդիպում, երբ բաժանում կայ...  
Օ՛ կը լսեմ ես հարցումըս ահա  
Արձագանգ կուտայ յաւիտենօրէն.—  
Ինչո՞ւ հանդիպում, երբ բաժանում կայ...  
Այդ դո՞ւն ես որ զիս կը կանչես, Պէլլա'...  
— Աշխարհն է՝ կուլայ կարօտին մեռէն...

## XXXII

Ի՞նչ անուշ են յիշատակներն անցեալի...  
Պէլլա'ս, անցնող ամէն մէկ օր աւելի  
Մօս էր կեանքին, ու ամէն նոր գալիք օր  
Դէպ գերեզման անդարձ ժայլ մըն է գերզօր...

Ու պիտ' կանչես ճայնովդ տըլսուր, բրբռուն՝  
Յուշերն անուշ, որ կորսըւած քաներուն  
Օծութիւնը ունին աննառ. ու սակայն,  
Ո'վ կին, պիտ' չը վերգտնըւին յաւիտեան...

Ու կանչդ աղու անարձագանգ պիտ' մեռնի  
Գոզն ահաւոր վաղի մը, որ մահ ունի...  
Եկո՞ւր, Պէլլա'ս, ապրինք յուշերն անցեալին՝  
Այսօրին մէջ... Այսօր երէկն է վաղին...

## XXXIV

Ժամանակին ձիւն շունչն նակատս  
կը համբուրէ, կ'անցնի, Պէլլա',  
կ'անցնի, ետեւը չի նայիր  
Սպասումի նամքին վըրայ...

Ժամանակին թեւերուն վրայ  
Մահը նստեր է, կը սուրայ...  
Այրէ՛ թեւերն ժամանակին,  
Ու քու գալիք նամքիդ ծայրը  
Հուր կարօտովը յաւիտեան  
Ես ըսպասեմ քեզի, ո'վ կին...

Բայց եքէ քու գալէդ առաջ,  
Պէլլա՛ս, մահը հասնի ինծի,  
Անմուրազ սէրս աչքերուս մէջ  
Իբր սեւ անէծք պիտի սառի...

## XXXV

Երբոր մեռնիմ ես, սէրդ այրի մնայ,  
Հնդկուհիին պէս վէդայանըւէր  
Հագւէ՛ հարսնութեանդ շղարշը, Պէլլա',  
Որով առագաստ մտար մէկ գիշեր...

Եկո՞ւր դիակիս մօտ «ալս»-ով վերջին...  
(Այս կենճը աշխարհ մը ա՛յս եղաւ մեզ)  
Ու Քէրամին պէս այդ հառաչդ, ո'վ կին,  
Գունդ մը սուրբ կրակ այրէ զիս ու քեզ...

Աշխարհն մեզ միայն ա՛յս տըւաւ, Պէլլա',  
Թող աշխարհին ախ-ն աշխարհին դառնայ...  
Երբ որ մեռնիմ ես, սէրդ այրի մնայ...

## XXXVI

Յիշէ որ, Պէլլա՛ս, մայր մըն ես դուն ալ,  
Որ մայրական սեւ անէծք պիտի տար  
Անոր, որի դուռն՝ գլուխը սեմին,  
Սիրտը բգժտւած երբ մեռնէր որդին:

Յիշէ որ ես ալ որդին եմ մէկ մօր  
Ու դուռդ եմ ինկեր սիրտըս վիրաւը,  
Երբ դուռիդ առջեւ ես մեռնիմ, ո'վ կին,  
Քեզ թռղ յաճախէ դիակն քու զաւկին...

Յիշէ որ ես ալ մայր ունիմ, հոգիս,  
Ու դուն ալ մայր ես, ու զաւակ ունիս...

## XXXVII

Թափառանքը իմ դեկարեկ կեանքին  
Անկայան ուղին է դարձեր, ո'վ կին,  
Ու ներդաշնուքեան մէջ տիեզերական՝  
Աներդաշնուքիւն  
Ես կը քաւալիմ անտուն ու անդուն...

Օ՛ քափառանքէն ես շատ եմ յոգներ,  
Այն, սակայն, բաղդիս բաժին է ինկեր...  
Իբրեւ թէ այս կեանքն ֆիչ տաժանք ըլլար,  
Ու անէծք ալ սեւ  
Կախւեր է ոստիս իրը երկանաքար...

### XXXVIII

Քեզ համբոյրներուս կաքով սնուցի,  
Ու երազներուս գիրկն քնացուցի...  
Կ'անցնին համբոյրներ, կ'անցնին երազներ,  
Անկամ ենի եկեր, իմ սփրուն Պէլլա',  
Օր մ'անկամ կ'երքանի... Աշխարհն մեռնիլ կայ...  
Կըտակս կը յանձնեմ քեզի այս գիշեր...

Աշխարհէն ոչինչ ունեցայ, ո'վ կին,  
Եւ ոչինչ կ'ուզեմ քողով աշխարհին,  
Ո'չ գերեզման մը, ո'չ տապանաքար...  
Երբ շումչս հեռանայ մարմինէս տըկար,  
Քեզ կը վստահիմ դիակս անյարիր,  
Քե'զ, որ խաչիս ոտքն մինակ մնացիր...

Այրէ' դիակըս, հովին տուր անիւնս,  
Թող հողմերն տանին իմ ցասս ու անունս...  
Սեւ փոսէն վերջն ալ՝ անմար կրակ կայ...  
Դաւադիր ընկեր մը օր մը կրնայ  
Գալ փոսիս վըրայ ու քրքիջն քքնել,  
Ու հազար արցունիք չեն կրնար մարել  
Այդ վատ քրքիջին կըրակը, Պէլլա'...  
Սեւ փոսէն վերջն ալ անմար կրակ կայ...  
Այրէ' դիակըս, անիւնս հովին տուր...

## XXXIX

Ի՞նչ ցաւ է որ քու հոգին  
Պատաճեր է այս գիշեր.  
Ու արցուճեները, ո'վ կին,  
Քաղցր ժպիտդ են խեղդեր...

Աստղերը ծովն են թափեր  
Քու ժպիտիդ կարօտէն,  
Ահա մէկ մէկ կը խղդւին,  
Պէլլա՛ս, աստղերը մեղք են...

## XL

Լոյսըդ լուսնին ցոլացեր՝  
Ցոլքն ծովին վրայ այս գիշեր  
Արծար նամբայ է գծեր...  
Ծովը նամբայ է բացեր...

Ու ես սէրիս թելերով,  
Դժբաղդ աղջիկ, ինձի պէս,  
Նոր առազաստ եմ կարեր  
Ծըւէն ծըւէն յոյսերէս...

Այս գիշեր ծովը, ո'վ կին,  
Ինձի նամբայ է բացեր,  
Ու կարօտիդ քամիին  
Ես առազաստ եմ պարզեր...

Ես երնէկ կուտամ այն անկողինին,  
Որ երազի ջերմ շունչով չէ տաքցեր,  
Հոն պառկողը գէք անքուն՝ չի խմեր  
Սեւ ցաւը տեսնող-կորսնցնողին...

Այն սեւ գիշերէն ի վեր, Պէլլաս, դուն  
Երբ ձեռքերուդ մէջ խեղդեցիր իմ յոյսս,  
Անկողինիս մէջ՝ իմ երազներուս  
Արիւնն է սառեր. ու անքնութիւնն  
Աներազ մահնիս կը հսկէ արքուն...

Բայց դարձեալ, ո'վ կին, ֆեղ չեմ անիծեր,  
Որ յիւտակներս եին երազներուն  
Չը սեւնան, որոնք ինձ թռուցիր դուն...  
Ես անոնց մէջ ֆեղ դիտել կ'ուզեմ դեռ...

Մուք գիշեր մը ձեռքն օրէնքին  
Այնպէս քաժնեց մեզ իրարմէ,  
Որ մեր նամբան այլեւս, ո'վ կին,  
Իրար քնար չը հանդպէր...

Ու այն օրէն  
Ես խարկանքի ուղիները մոլորեցայ,  
(Չեմ գիտեր դո՞ւն ո՛ր նամբաներն քափառեցար)  
Չեի յուսար թէ ֆեղ նորէն,  
Ո'վ կին, պիտի կրնամ գտնել,  
Այնպէս էինք մենք քաժնըւեր,  
Որ մենիք արդէն մեռեր էինք իրար համար..

Ու այս գիշեր ես մոլորուն ու մահարէմ  
Երբ իմ ապրած կեանքիս կշիռը կը քննեմ,  
Դուն ես նորէն, որ ծայրն նամբիս  
Հին օրերու ժպիտովը ինձ կ'երեւիս...

XLIII

Այս յարութիւնն ինչպէտ, ո'վ կին,  
Ըսէ՛ արդեօֆ նո՞ր պիտ' ծնիմ, քէ նոր մեռնիմ.  
Ես չեմ գիտեր...  
Իրա՞ւ արդեօֆ իրաք համար չենք մեռեր դեռ...

Դուն երազ-աստղը քունիս խաւարին,  
Երբ այցի չես զար ինձ ամէն գիշեր,  
Քու այցիդ համար իմ սիրտըս, ո'վ կին,  
Կը լուսեմ հուրէն կարօտիդ անմեռ.  
Ու սիրտըս պուտ-պուտ, մօրըս մոմին պէս,  
(Կը լուսէր ամէն կիրակնամուտի)  
Կը հալի, բարձիս վըրայ կը սառի.  
Հո՞ն, ուր կը հանգչէր գլխուդ սաքագէս...

Յաւցե՞ր ես, Պէլա՛ս, որ չեկար այցի  
Ինձ երէկ գիշեր... Ես մինակ՝ լացի...  
Եկուր այս գիշեր ու հարցուր բարձիս.  
Ան կը պատմէ քեզ հուրբն արցունիքներուս  
— Կաթիլներն սիրտիս, որ երէկ գիշեր  
Քու այցիդ նամբան լուսեցի անյոյս...

Քննէ՛ կօշիկներդ հազնելէ առաջ,  
Անոր մէջ պահւած կարին մը չըլլայ...  
Մութ անկիւնները կօշկանցներու  
Կարիններ շատ կան, իմ քարի Պէլլա',  
Որոնք սահմանւած մութ անկիւններու  
Պատրաստ կըսպասեն միշտ՝ աչքէ հեռու...

Կարիններ ալ կան ժպիտներ հազած  
Ու երկոտանի, զգո՞յշ, իմ Պէլլա',  
Քարքարնոյթ մարդեր, միւտ աչքի առաջ,  
Որոնց դաւադիր ժպիտն կը սողայ  
Մինչեւ կօշիկներդ, պատրաստ մահացու  
Քու գարւապարդ յանկարծ խայթելու...

Սէրիդ աստղը գիւեր մը սեւ  
իմ սիրտը՝ մոգ լնծաներով ծանրաբեռ  
Ու մերկ ոտքով՝  
Ո՞վ կին, դուռդ է առաջնորդեր...  
Քու փակ դուռըդ ես ալ հասայ,  
Որի առջեւ,  
Ու ջախջախւած երազներու անիւնին վրայ  
Դէզ մը գանկեր են որդնոտեր...

Սէրըդ, սեւ աստղը իմ բաղդիս,  
Զիս դուռդ բերեր է ու մարեր,  
Ու դուռըդ փակ,  
Գիշերը մուր խոր խաւար է.  
Ու ես դուռըդ եմ մնացեր,  
Եկած նամբաս ալ չեմ գտներ...

XLVII

Մինակ ես: Ընկեր ըլլամ,  
Լքած աղջիկ,  
Անցորդ քոչնիկ.  
Կեանքի նամբան՝ դուն անպատճան  
Կը մոլորիս...  
Տուր ձեռքդ ինծի, առաջնորդեմ  
Քեզ այս նամբէն,  
Ուր ամէն քայլ՝ դաւ մը, Պէլլա',  
Կը քնանայ...  
Մինակ ես: Զմոլորիս  
Ընկեր ըլլամ  
Լքած աղջիկ,  
Անցորդ քոչնիկ...

XLVI

Ո՞վ կին, ես չեմ գիտեր ի՞նչպէս  
Սէրդ՝ սեւ— կոյր օձ հեֆեարունակ  
«Անգին քար»ովն արեւարձակ  
Սողոսկեցաւ փակ սիրտէս ներս...  
  
Ու այդ սեւ օձն, որ աչք չունի,  
Ա'լ դուրս չելներ սիրտէս բոցուտ.  
Ուր ծըւարած՝ սիրտիս պուտ-պուտ  
Արիւնովը կը սնանի...

## XLVIII

Պատկերին առջեւ Աստւածամայրին  
Մայրը յղուքեան օրերն էր համրեր,  
Մոմ լուսեր, աղօք-ք ու ուխտ էր ըրեր,  
Ու ամէն գիշեր ուխտը իր կուրծքին  
Պինդ գրկած՝ յոյսի ծոցն էր ֆնացեր...

Ուխտն էր կատարւեր: Ամէն Ծնունդի  
Ան ձեռքէս բռնած իր ուխտն կը կրկնէր,  
Ու հաղորդուքեան զիս ժամ կը տանէր՝  
Իրք աստւածածօն սուրբ Մադօնայի...  
Ու եօրն օր գետին ես չէի թ-քներ..

Ուխտիս նամքին՝ դուն օր մը կանգնեցար...  
Ու կորսնցուցի ես նամքաս, Պէլլա՛,  
Ուխտը ուրացայ, ու մայրըս մոռցայ  
Որ ուխտազանցի ահով կը դռղար  
Երք շուրբիդ հուրէն ես հաղորդւեցայ...

«Ու այն օրէն որ քեզ եմ համբուրեր,  
Ո՞վ կին, ես գետինը ա'լ չեմ թուժեր...»

Երազներէս շղարտ կարեր, հագեր ես,  
Շղարշներու ծովն կուրծքիդ վրայ՝  
Կուրծքիդ լողէն կը դողայ.  
Ու այդ դողին մէջ, ո'վ կին,  
Յաւերժութիւնը կեանքին  
Ինձ կը ժպտի ըդհագին...

Շղարշներուդ փրփրուն ծովին մէջ, Պէլլա՛ս,  
Սեռիդ գանձերն համբոյրիս տակ  
Շուրբերուս զոյնն են առեր,  
Նուռի ծաղկի պէս բացեր...  
Ու կուսութեանդ կարմիր շուքին ծնրադիր  
Ես ալ, ո'վ կին,  
Մայրութեանըդ խորհուրդին  
Վերացած քուրմն եմ դարձեր...

Սիրտս ուռենի մը ֆնինչ՝  
Լընակի մը ծոցն անոյց  
Կանաչ հասակն կ'օրօրէր,  
Կ'օրօրէր ու կը մեծնար.  
Քու սէրբդ ամալ մը, ո'վ կին,  
Ամալ մը մոայլ, շանքածրար,  
Նստաւ գլխին իմ անտէր...  
Ու ալիքներն լընակին  
Մեւ դիակ մը քաղեցին...

\* \* \*

Սիրտս ծով մը անեզերք,  
Քու սէրբդ հով անօրէնք.  
Սէրբդ սիրտիս պլլըւեր,  
Իմ հոգիս է փոքորկեր.  
Փոքորիկ մը, որ, Պէլլաս,  
Դեռ ո'չ մէկ ծով է նանչցեր...

## LI

Դուն փորձանք ես, սեւ բայց ամուշ փորձանք ես,  
Ով կին, ու շուրջըս կը դառնաս օճի պէս...  
Ու վիրաւոր, հալածական ես տատրակ,  
Որ յոյս չունի փախելու  
Մազիլներէն բազէի,  
Տերեւի պէս աշունի  
Կը դողամ սեւ-ծով աչքերէդ անյատակ...

Մ Ա Ս Բ

Աչքս կը գոցեմ. դողդ սիրտիս մէջ կը տեսնեմ.  
Ու քանի ես քենէ փախիլ կը կարծեմ,  
Գիրկդ կը վազեմ մանկիկի մը պէս, Պէլլաս,  
Որ իր մայրիկն է գտեր...  
Դուն փորձանք ես, սեւ փորձանք,  
Ինչո՞ւ, սակայն, չեմ գիտեր,  
Ես չեմ ուզեր որ դուն ինձմէ հեռանաս...

Յուրաք ամայութիւնը սիրտիս, ո'վ կին,  
Սէր անմահութեան դարձուցեր երկին.  
Սէրիդ ողկոյզէն բաժակըս լեցուր,  
Դուն լեցուր ու ես պարպեմ ցմրուր...

Ես անյագ ծարաւ, դուն ակ անսպառ,  
Տո'ւր գինովութեան ինձ երանեն աննառ.  
Շուրբս ձախ ստիճեիդ քող ես ֆնանամ,  
Աղւոր կին, անայգ գիշեր մը միայն...

Սիրտս սէրիս սկիհ, արիւնըս գինի,  
Խըմէ՛, գինովցիր, հոգիդ քող փրփրի.  
Ապրինք գիրկ գիրկի—համբոյրի գոյգ ծով—  
Դուն արիւնովս արբած, ես սէրովդ գինով...

\* \* \*

Գինի տուր խմեմ, խմեմ գինովնամ,  
Այս կեանքը կ'անցնի... մահ կայ, գերեզման...  
Վաղն արշալոյսին հետ, ո'վ կին, գուցէ  
Մահը այդ աղուր աչքերոդ գոցէ...

Գինով ես, Պէլլա՛ս...  
Գինովուրեանըդ ոքրան եմ կապեր  
Իմ քեւերուս մէջ...  
Պառկեցուր հեշանքդ ու ես ֆեզ երգեմ  
Սէրի երգդ-կեանքի բանասեղծուրիւն,  
Որ ինձ ուսուցիր գիւեր մը անքուն...

Գինով ես, Պէլլա՛ս...  
Անօրէնք սէրըս իրդեհ է վառեր  
Սեւ աչքերուդ մէջ...

Սէրիդ իրդեհին ես նոր Զրադաւու  
Գինովուրեանդ՝ հուր արիւնըս գինի,  
Գրկէ զիս, արիւնս ֆու մէջ քող ծաղկի...

Սիրտըս նոր կարաս, սէրըդ իին գինի,  
Լեցուր, սիրելի՛ս, քող սիրտըս պայրի·  
Այն ո՞ր սիրտ է, որ սէրի նամբային·  
Սիրածին ձեռքով չպիտի փշրի···

Սէրիդ գինին ժատ սիրտ է պայրեր···  
Երբ սիրտս ալ պայրի, եկուր այն գիւեր,  
Ներկէ ձեռքերդ սիրտիս արիւնով,  
Գինի մատուցուր քու կարմիր ափով·  
Շուրբիս, ուր պապակս պիտի այրի դեռ···

Ո՞ր կին արիւնի թիծ չունի ձեռքին···  
Ու դուն ալ կին ես, կինէ ծնած կին···

Մեզ պէս ժատեր եկեր գացեր են, Պէլլա՛ս,  
Այս աշխարհը ո'չ մէկին է մնացեր···  
Գացողներուն պէս մենիք, ալ ժուտ, անմուրազ  
Կ'երթանիք հոն, ուր չկայ ո'չ սիրտ, ո'չ ալ սէր···

Երիտասարդ ենիք երկուսն ալ, դուն ու ես,  
Մեզ համար դեռ զիշերն սէրի տաճար է.  
Դուն սէր ունիս՝ կրակ, ես սիրտ՝ ողջակէզ,  
Թող հեշտանիքը մեզ իրար մէջ բուրվառէ···

Այս աշխարհը ո'չ մէկին է մնացեր.  
Երնէ՛կ ամոնց, որ կեանիքն իբր երգ ապրեցան···  
Եկուր, Պէլլա՛ս, ապրինիք այնպէս այս գիշեր,  
Որ սիրողներն մեր անունին երնէկ տան···

Այն գիշերէն ետք, երբ շուրբիդ վըրայ  
Սիկրէքս այրեցաւ, ու շուրբիս վըրայ  
Մխաց ու հատաւ, իմ սեւակ Պելլա'՝,

Այն գիշերէն ետք, ա՛խ, ամէն գիշեր,  
Ու նիշդ նոյն ժամին, ես ալ փոխարէն  
Մխացող սիրտը ֆեզի կը բերեմ...

Ու կը մխայ սիրտս իբրը յիշատակ  
Այն քաղցր գիշերին, իմ Պելլա'ս սեւակ,  
Երբ դիւանիդ վրայ, ազատ, անօրէնք  
Դուն ու ես մէկ՝ մէկ սիկրէք ծխեցինք...

Ամէն առտու, ա՛խ, Պելլա'ս, հազիւ աչքերըս բացած'  
Երազներուս արիւնը երբ բարձիդ վրայ կը դիտեմ,  
Պատուհանիս առջեւէն նոր մեռել մը կ'անցընեն...  
Գուցէ ինձ պէս սիրատարի մը, որ քաղել կը տանին...

Դուն հեռու ես, աղտրըն, մեռելները չես տեսներ.  
Բայց եք օր մը մէկտեղ մեր երանքի անկողնէն  
Դիակառքը տեսնենք մենք — կեանքի գաւետը տխուր—  
Որ ամէն օր կ'անցընեն պատուհանիս առջեւէն,

Դուն ուշացումդ պիտ' քաւես սիրտը սիրտիս քամելով.  
Որովհետեւ մեռելներն ամէն առտու պիտ' ըսեն.  
«Ոչ քարմուքիւնն անանց է, եւ ո՛չ ալ մենք ենք անմահ...  
Վա՛յ անոր, որ հետանիի գինին ձեռքը չի մեռնիր...»

## LVIII

Երնեկ, ո՞վ կին, այն շուրբին,  
Որ շրպունքէդ համբոյրի  
Երանութիւնն է խմեր,  
Ուրկէ երգ, կեանք կը ծորի...

Հազար երնէկ այն գլխին,  
Որ կուրծքիդ վրայ է հանգչեր,  
Ու աչքերուդ շուքին տակ  
Գէք մէկ գիշեր է ննջեր...

Սիրտս սեւ աստղի տակ ծներ,  
Աղի կարօտդ է խմեր...  
Մեռնիմ աստղին, որի տակ  
Ծոցըդ պառկողն է ծներ...

## LIX

Երանութեան պահէ մը ետք, հոլանի  
Կ'երկննայիր քեւերուս մէջ դուն, ո՞վ կին,  
Ու ժպտեցար ժպիտով մը սիրալի  
Խնչպէս կարօտն պիտի ժպտէր ժաղցր յոյսին...

Կը ժպտէիր իբրև քէ մէկն ժպտէր ժեզ  
Երազիդ մէջ... Այդ ցոլքը ի՞նչ անուց էր...  
Ու խմեցի շուրբէդ այդ ցոլքն խեճդի պէս.  
Զգացի, կողդ կը դըտղըտար, կը քրտնէր...

Իմ ի՞նչ հոգս է քէ ո՞վ ես դուն,  
Կամ որի՞ գիրկն էիր երկի.  
Ո՞ր անկողին վաղն պիտ' բնես.  
Բայ է որ քու մարմինէդ մերկ  
Արաբական իւղերու ակն  
Ծոցս կը յորդես հեշտանիդ անհուն...

Կրօնները բոլոր հինցան...  
Գինովուրին, գինովուրին...  
Իմ ի՞նչ հոգս է քէ ո՞վ ես դուն.  
Լեցուր գինին, լեցուր, ով կին,  
Ու հեշտանիդ երգը երգէ.  
Պարապ բաժակն գինովուրեան  
Կրօնին դէմ հայհոյան է ...

Դարեր են եկեր՝ աչքերուդ ծովին  
Յատակը փնտուր, չեն գտեր, ո՞վ կին,  
Դարեր են նայեր, մոլորեր, անցեր,  
Պիտի զան անցնին նոր դարեր ալ դեռ.  
Ու հոգիդ անլոյծ գաղտնիք պիտ' մնայ.  
Գաղտնիք, որ դուն իսկ չես լուծեր, Պէլլա'...  
Ես ալ նայեցայ աչքերուդ ծովին.  
Անհունն էր ան. ու մոլորուն կ'անցնիմ...  
Քեզ ո՞վ հասկցաւ որ ես հասկընամ.  
Ո՞վ կին, ֆեզ կերոդ Աստւածը անգամ  
Աչքիդ նայեցաւ, հոգիդ չգտաւ  
Ու մոլորանին մէջ զառամեցաւ...

Ճակատս շանքերն արհամարհեց,  
Ծունգերուդ դէմ ջախջախւեցաւ.  
Ու սիրոս, որի դուռին առջեւ  
Շատ աստւածներ անյոյս մեռան  
Երկիւղներու բանալիներն ձեռքերուն մէջ,  
Տաճարդ ըրիր, ուր յաղթական  
Իբր քագուհի քու յաղթուրեան  
Յաւերժութիւնը կը տօնես,  
Մարմար քասովդ փրփրայորդ  
Սիրտիս արիւնը կը խմես...  
Խըմէ՛, ո'վ կին, հելալ ըլլայ...

\* \* \*

Ամէն ճակատ ծունգի մը դէմ է ջախջախւեր...  
Փա՛ռք քու ծունգիդ, երնէ՛կ ճակտիս...  
Բայց վա՛յ զինով յաղթականին,  
Որ կը մոռնայ քէ մարմար ծունգ  
Մը կը սպասէ իր ճակատին...

Անոնֆ, որոնց համար խաչ մը շալկեցի,  
Ու բարձրացայ Գողգորայէ Գողգորա,  
Անոնֆ, Պէլլա՛ս, համբոյյրով մը Յուդայի  
Նենգօրէն զիս բարձրացուցին խաչին վրայ...

Բնվեր ձեռքեր զիս խաչեցին գլխիվար,  
Ու զիս կուրծքէս քեւուեցին: Ծնրադիր  
Դուն մնացիր մինակ խաչիս ոտքին տակ,  
Ու դառնօրէն աղօրեցիր ու լացիր...

Քոյր ձեռքերով դուն վար առիր զիս խաչէն,  
Իմ վէրքերս համբուրեցիր սրտագին,  
Օրօր ըսկիր, որ ցաւերս մեղմանան,  
Ու կեանէս նորէն ետ դարձուցիր ինձ, ո'վ կին...

Դաւադիքներ դեռ կը սպասեն մութին մէջ,  
Մի' հեռանար ինէ, Պէլլա'ս... Սրտահար'  
Բայց համբոյրիդ ու երգիդ տակ անխարդախ  
Ես դեռ կրնամ եօք Գողգոքա բարձրանալ...

Աս ի՞նչ սառ է, որ մարմնէդ ձիւն  
Մարմինիս մէջ կը մաղես դուն,  
Պէլլա'ս, ո՞վ ես,  
Արդեօ՞ֆ մահն ես.  
Ու քեւերը շունչը մահին  
Օձացած՝ մէջքս կը փաք-քըւին...

Մարմնէդ քուրայ այս ի՞նչ քոց է  
Որ մարմինս կը հնոցէ.  
Պէլլա'ս, քերեւս  
Դուն կեանքն իսկ ես.  
Ու գիրկդ հովիտը երանքի  
Ուր մահին մէջ կեանք կը ծնի...

— Ե՞ս: Կինն եմ ես...

Ցաւը, ա՛յս, Պէլլա՛ս, կոկորդս կը սեղմէ,  
Աշխարհը մոռնալ կ'ուզեմ այս գիշեր.  
Մոռացօնքի ժաղցր գինին իմծի թեր  
Լեցուն հետանքիդ բաժակն արծարէ...  
Աշխարհն գլուխիս փուլ կուգայ, ո'վ կին,

Ուղեղը գանկիս տակ պար է բռներ.  
Պարէ՛, մերկ պարէ՛ դուն ալ այս գիշեր,  
Պարէ՛ մահածօն պար մը խօլագին,  
Իբրեւ թէ ժոյրըդ ժեզի է դաւեր...

Օձի պէս օղակ-օղակ այս գիշեր  
Փարքըւէ մէջֆիս, դուն ես մնացեր...  
Կամ խայթէ մեոցուր, կամ աշխարհն մոռցուր,  
Սիրտիս մէջ, ո'վ կին, սեւ ձեռքէ ընկեր՝  
Աստւած մը գարնւեր, դեւ մըն է կատղեր...

Պարէ՛, մերկ պարէ, ո'վ կին, այս գիշեր,  
Պարէ՛ դուն իբրը նոր Կլէօպատրա,  
Ու ընկեր ձեռքէ զարնըւած սիրտիս  
Պոռնիկ մարդկուրեան գանկով գինի թեր...

Ընկեր, ըսի, երդւընցայ  
Ընկերի մը գլխին վրայ .  
Ու ընկերի մը ձեռքով  
Այս, սիրտէս խոր զարնւեցայ . . .

Ու այդ վերքով այս գիշեր  
Ատելութեան անկողինն  
Ես առագաստ կը մտնեմ  
Ուր Պէլլաս ինձ կըսպասէ . . .

Պէլլա՛ս, սիրտէս վիրաւոր  
Դեղ ու դարմանըդ բեր դուն . . .  
— Ընկերի մը սիրտ խորտիկ,  
Ընկերի գանկ մը արիւն . . .

Քու գիրկըդ մեղքի մսեղէն բազին,  
Ուր անվերջ դարեր են երկրպագեր,  
Ես մեղապատ քուրմ, այս գիշեր, ո'վ կին,  
Մշտագոյ ուժիդ ուխտի եմ եկեր . . .

Քու ուժըդ անյաղք իմ կամքս է գերեր,  
Ճակատագիրս է . ու ես յօժար եմ,  
Քու դուռդ են մեռեր անքիւ աստւածներ,  
Այս գիշեր ես ալ քող ծոցըդ մեռնիմ . . .

## LXVIII

Դուն կին էիր . բայց քու մէջ ես  
Ճերմակ տատրակ մը սիրածին  
Ա՛յս , կարծեցի գտնել , ո՞վ կին ,  
Ու սիրտըս քառք մը ըրի ժեզ ...

Ու տարի ժեզ երէկ գիշեր  
Յոյց տալ անդունդն իմ հոգին ,  
Որ կին ձեռքեր էին բացեր ,  
Եւ ուր սէրըդ տատրակային  
Յոյսի աստղեր պիտի ցանէր ...

Ես մոռցայ թէ կին ես դուն ալ ...  
Դուն չնանցար հոգիս , Պէլլա ...  
Երբ սեղմեցի ժեզ կուրծքիս վրայ ,  
Դուն գիրկիս մէջ սեւ օճ դարձար ...

## LXIX

Ո՞վ կին , եթէ ըգգայիր  
Սաղմն որդերուն , որ կ'ապրին  
Մարմինիդ ծոցն տարփալի ,  
Որոնք վաղն պիտ' սնանին  
Քու այտերուդ վարդերով  
Ու կոնտերովն քու կուրծքին ,  
Կը բանայիր կուսութեանդ  
Մաղիկը իմ շուրքերուն ...

Բարձիդ վրայ մետախսէ ,  
Պէլլա'ս , եթէ կարդայիր  
Անցինց գիրերն , որոնք մահն  
Ամէն բարձի՛ է գրեր ,  
— «Յաւերժութիւնն անկողնին  
Փոսի մը մէջ եմ փորեր» : —  
Կը փնտուէիր դուն , ո՞վ կին ,  
Կըրակը իմ մերկ գիրկին ...

Անփորձ աղջիկ, որ չես գիտեր,  
Թէ աշխարհը մուր որոգայր մըն է միայն  
Ու մարդերը լոկ մէկ մէկ խայծ...  
Եւ ժպիտէս դուն մոլորած՝  
Եկեր, իմ դուռը ես ինկեր...

Անփորձ էի ես ալ քեզ պէս...  
Սակայն այսօր  
Այնքան մաղձ կայ իմ մէջ, ո՞վ քոյր,  
Որ կրնամ ես  
Ողջ տիեզերքն խաւարեցնել...

Փախիր ինձմէ, գընա՛, գընա՛,  
Մեղք ես, Պէլլա,  
Իմ կուրծքիս տակ հազիւ կրցայ քնացընել  
Վիրաւոր դեւը այս գիշեր...  
Փակէ՛ աչքերդ, գընա՛, ո՞վ կին,  
Որովհետեւ  
Դեւն հոգիիս, որ կիները խելառեցին,  
Կրնայ նորէն սեւ աչքերուդ մէկ քը-քումէն իսկ արքննալ...

Երէկ գիշեր,  
Ան չէր գիտեր,  
Թէ սիրոս ներմակ աղաւնի  
Եւ դուն սեւ օձ մը, ո՞վ կին,  
Փաք-քըւեր ես իմ խեղն սիրտին...  
Ան չէր գիտեր  
Երէկ գիշեր,  
Կարմիր գտակն երք իր գլխին  
Ու կարմիր վարդ մ'իր մերկ լանջին  
Ան իգութիւնն իմ ոտքերուս տակ կը դնէր...  
Ան չէր գիտեր,  
Ու ես, Պէլլաս, ըսի քէ ուխտ եմ տըւեր քեզ  
Եւ ուխտըս սեւ օձի մը պէս  
Փաք-քըւեր է տատրակ սիրտին...

Կ'ուզես խնդայ, կ'ուզես լաց,  
Կեանիքը անշեղ կ'ընթանայ  
Այն ճամբայով, որի վրայ  
Ամեն ժայլի փոս մը կայ...

Փոս մ'ունինք մենք ալ, Պէլլա՛ս,  
Հարսնետք քէ սգաւոք..  
Հարս ու փեսի պէս՝ եկո՛ւք  
Ապրինք այս ձեւն անցաւոք,

Կանաչ նարօսն մեր գլխին,  
Կարմիր գինին մեր ձեռքին...

Ու այս գիշեր,  
Երբ ան գիտէր  
Ուխտըս, որ քեզ տըւեր էի,  
Գիրկի մը մէջ, խոր գիշերին,  
Զինքն լսեցի  
Հետանի լիրք քրքիջն շուրբին,  
Որ կ'ըսէր քէ  
Երէկ գիշեր  
Ցիմար գերի մըն էր տեսեր...

\* \* \*

LXXIII

Դուն մսեղէն ծով տարփակոծ,  
Ո՞վ կին,  
Գոզք կիրքերը մշտաբոց  
Կը բորբոքին...  
Դուն Սալօմէ, հին Սալօմէ,  
Ես մարմնապաշտ նոր Յովհաննէս,  
Կինը քու մէջ էգ օճի պէս  
Թող առջեւս մերկ պարէ՛, պարէ՛...  
Ու ես, նոր քուրմ, երկրպագու  
Գեղեցկութեան մահկանացու,  
Քու մարմնիդ մէջ մարմիններու  
Անմահութեան նոր խուզարկու,

Անդեկ նաւիս պատանէս քեռցած,  
Ո՞վ մսեղէն ծով, իմ Պէլաս,  
Քեզի քոիմ տարփահալած,  
Քեզի քոիմ ես ինքնայազ,  
Պաշտանէիս նաւը խորտակել  
Քու կուրծքիդ դէմ,  
Ուր մսեղէն  
Ալիքներուդ պարն է սառեր...

Մեռած էիր, ո'վ սիրւած կին,  
Երեկ գիշեր.  
Սիրատարփները ո'ւր էին.  
— Զէի գիտեր:  
Ու ես միակ  
Յուղարկաւորդ, մեռած Պէլա',  
Լքւած, մինակ,  
Մինչեւ սեւ փոսդ հետեւցայ...  
  
Աչքերուդ մէջ ա'լ չէր վառեր  
Խարկանել էգ  
Ու կուրծքիդ տակ չէր բարախեր  
Կիրքն անօրէնք...  
Դիակդ սիրուն  
Համբուրեցի: Օ՛ անպատիր  
Գեղեցկութիւն...  
Ինչո՞ւ շատունց մեռած չէիր...

Հո'ն, ուր, ո'վ կին, ծիծերուդ  
Շուշան փէշէն՝ անձըմեռ  
Զորն համբոյրի կըսկսի,  
Համբոյրիս բոցն է սառեր...  
  
Բոցն կուրծքիդ վրայ սառեցաւ,  
Հուրքն սիրտէդ ներս կարեցաւ.  
Ու լանջքիդ վրայ տարփատրոփ  
Մեր զոյգ սէրին էդըլվայս—  
Զիւն ծիծերըդ ծաղկեցան...

Հիւանդ էի.  
Ընկերներս եկան այցի...  
Եկան այցի,  
Ու աչքերուն մէջ կարդացի  
Թափուն բաղանքն զիտնալու քէ  
Արդեօֆ ե՞րբ ցաւն զիս կը տանի...  
\* \* \*

Հիւանդ էի.  
Բայց դուն, Պէլլա՛ս, չեկար այցի.  
Որովհետեւ դուն աւելի  
Էիր բարի...  
Գիտեմ, ո'վ կին,  
Կըսպահիր դուն իմ մահիս ստոյգ լուրին,  
Որ թեւ թեւի սիրողիդ նոր՝  
Իմ դագաղիս գայիր իբրը յուղարկաւոր...

Այնքան արիւն ծծեր ես դուն,  
Այնքան արիւն ես քամեր,  
Որ ոտքիդ տակ մեռնողներուն  
Արիւնն շուրքիդ է սառեր...

Այնքան սիրու ես քաղեր, ո'վ կին,  
Ու գիւերներ ես հսկեր,  
Որ աչքերուդ մէջ մահագին  
Անայգ գիւեր մ'է սառեր..

Թիւն ու համարն ես մոռցեր...  
Սէրիդ նամբան մեռնողներուն  
Մէկէն՝ նորին ըսկըսէ դուն,  
Դուռդ ինկեր եմ այս գիշեր...

## LXXVIII

Սիրտըս մոմէ խնկաման,  
Երազներըս խունկ, Պէլլա,  
Քու աչքերուդ աեւ բոցէն՝  
Կայծ մ'է ինկեր հոն անմար,  
Ու կը մըխայ, կը մըխա՛յ  
Մերկութենէդ վեր մարմար...

Ու իմ սիրտէս խնկաման  
Ծուխէ օձեր կը ծնին  
— Ըղամոյշներ անելման—  
Սեւ հմայֆիդ կոյր գերին,  
Որ մերկութեանդ շուրջ մարմար  
Պատանէին մէջ կը սպառին,  
Ծուխ կսկիծով կարօտին  
Սեւ աչքերըդ կը խայքեն,  
Արցունք կ'ըլլան, տրտմօրէն  
Թարքիչներէդ կը կախտին...

## LXXIX

Սեռիդ խորհուրդը բնատուր  
Սիրտդ է խոցեր, սիրուն Պէլլա',  
Սիրտիդ խոցէն ծիծերըդ նուռ  
Բողբոջեր են կուրծֆիդ վըրայ...

Ու կողերուդ ամուլ, ո'վ կին,  
Սրափանէն՝ մանակ շուրքեր  
Կ'ըղձայ կուրծֆըդ աստւածածին  
Ուրկէ ոչ մէկ շուրք է սներ...

Սիրտիդ խոցին, ծոցիդ բոցին  
Սիրտըս ահա դեղ ու դարման...  
Կոնակներըդ քակէ, ո'վ կին,  
Ես խոցդ եմ եւ խոցիդ դարման...

Այս գիշեր, Պէլլա,  
Երբ հպարտութեանս դիակին վըրայ,  
Բոնած ձեռքդ կարմիր՝ բաժակ մը կարմիր  
Դուն պար ես բոներ,  
Այս գիշեր միայն  
Ես կը հասկընամ  
Այն հէֆիարը, որ երէկ գիշեր  
Պարտէզիդ ծաղկած նոնենիին տակ  
Ինծի պատմեցիր.  
—«Նոնենին երբեմն սիրուի մըն էր,  
Որ ցերեկ գիշեր  
Իր սիրականին նամքան կըսպասէր:  
Գիշեր մըն ալ, երբ սիրական տըղին  
Գլուխն իր ծունկին վրայ էր հանգչեր,

Սիրուիին— կ'ըսեն— իր սիրականին  
Բոց սիրտն է գողցեր,  
Նոնենի դարձեր,  
Սիրածին սիրտէն ծաղիկ է բացեր...»  
Ես երէկ գիշեր  
Քու սէրիդ պապակ, ա՛հ, չհասկըցայ  
Զար հէֆիարըդ, օճանոյε Պէլլա',  
Թէ երէկ գիշեր,  
Երբ հպարտութիւնս ծունկդ կը համրուրէր,  
Սեւ աչքերուդ լոռն քու իգութիւնդ էր, որ մերկ  
կը պարէր...

## LXXXI

Գարուն է, Պէլլա՛ս, գարուն է նորէն.  
Զիւնը հալեր է արելի զերմէն.  
Ու կանաչութեան մէջ տենդը կեանքին  
Ճակատն է պարզեր կապոյտ երկինքին...

Գարուն է, ո'վ կին, գարուն է նորէն.  
Ու աստղերն բոցուտ՝ անամպ կապոյտէն,  
Սիրտէս ներս բուռ-բուռ տարփանք կը կայծեն,  
Արարշութեան հին հուրն կը հրդեհեն...

Գարուն է, ո'վ սէրս, գարուն է նորէն,  
Մարմար իրանէդ բոցեր կը ժայթեն.  
Հեշտանքի բրտինքն պտղեր՝ կողիդ վրայ  
Կեանքի խորհուրդն ինձ կը հեգես, Պէլլա՛...

## LXXXII

Սյն գիշեր, երբ մարմնիդ հրդեհը, Պէլլա՛,  
Երիտասարդ խանդիս ակը ցամքեցուց.  
Ու յաղթական՝ դուն պարտութեանըս վըրայ  
Մրափեցիր մարմնիդ հրաւեռվն տարփառց,  
Բարձիդ վըրայ թաշկինակդ ալ էր լքւեր...  
Ու ես անուժ ձեռքով ինչո՞ւ— չեմ գիտեր—  
Գողցայ մետախս թաշկինակդ դողալէն.  
Գողցայ ու զայն մասունքի պէս կը պահեմ...  
Սյն գիշերէն ի վեր նորէն երբ մարմնիդ  
Հրաշքին առջեւ պարտիլ կըդամ ես, Պէլլա՛,  
Արցունեներուս պատաճք կ'ըլլայ թաշկինակդ,  
Ուրկէ՝ մեռնող սիրտերու հոտը կուգայ...

LXXXIII

— «Այն գիշեր, երբ հրայրքս անմար  
Աւիւնիդ ակը ցամֆեցաւ.  
Թաշկինակըս — զիտել — գողցար  
(Զէի նիրհեր ես, խեղճ տղայ)  
Եւ այն օրէն ամէն գիշեր  
Սիրտդ կը ժամեմ թարթիչներէդ...  
Իմ թաշկինակըս մետախսէ  
Շա'ն արցունիներ է պատանիք...»

\* \* \*

Ու նանչնալով ես հոգիդ կին  
Թաշկինակըդ դեռ կը պահեմ,  
Ու հոն թաղւող արցունիներէն  
Իմ խեղճ սիրտիս հոտը կ'առնեմ...

Երէկ գիշեր, երազիս մէջ,  
Դուն թիթեռնիկ դարձար ոսկի,  
Ու իմ գիրկէս փախար, ո'վ կին,  
Սիրտս՝ կարօտով կապած ժեզի...

Փախար... թեւերդ կը ժպտէին,  
Ու ես նամքէն հուր կարօտի,  
Պարապ գիրկըս պարզած, ո'վ կին,  
Անհաս ժպիտդ հալածեցի...

Ու վագքէն ես սպառեցայ.  
Դուն յոգնեցար... ծաղիկ մը հիք  
Բաժակն ժեզ թառ տըւաւ, Պէլլա',  
Ուրկէ ցայգին ցողն կ'ըմպէիր,


115

Երբ ժեզ հասայ ու բռնեցի  
Ուկի թեւերդ... բայց, ա՛լս, Պէլլա',  
Հզզացի խայբ մը սեւ օճի  
Ու սուր խայբէն ես արքնցայ...



ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

1— ՇԱՆԹԵՐ (սպառած)	15 ս.
2— ԱՄՊԵՐ (սպառած)	25 ս.
3— ՕՐԵՆՔԻ ԵՒ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԸՆ	15 ս.
4— ՔԱՀՈՒԹԵԱՆ ԵՐԳԵՐ	10 ս.
5— ԱՇԽԱՐՀԻ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ-ՆԵՐԸ (Քրգմ.)	25 ս.
6— ՄԱՐԴԻ (սպառած)	25 ս.
7— ՍԵՐԻ ԵՒ ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ԵՐԳԵՐ	\$1.00
8— ԿԱՐԳԱՀՈՐ ՀԱՅՐԵՐ (սպառած)	25 ս.
9— ՎՐԵԺԻ ԱԻԵՏԱՐԱՆ (Ա. գիրք)	25 ս.
10— ԱՍԼԱՆ ԲԵԳ	35 ս.
11— ՎՐԵԺԻ ԱԻԵՏԱՐԱՆ (Բ. գիրք)	35 ս.
12— ՔԵԶԻ	\$1.00



2013

14471

